

Եւ Մեմ վեսակին սրբի աղօթեմ առ Բարձրեալն, զի զիոզի հանգուցելոյն ի լոյս երեսաց խւրոց ընկալցի եւ զիոզի խմասութեան եւ զգասութեան նեղցէ ի վերայ ժողովրդեան Մերոյ, ամեն:

Ի 166 Մարտի 1934 ամի

Բա Տումարիս Ա-329

Ի Հայրապետութեան Մերում թ. ամի
յերատատեան Մայր Արքու Ս. Էջմիածնի

Ի Վաղարշապատ

թ. 20

(Խոկականին վրայ սռուազրուած է.)

Խ Ո Ր Է Ն Ա.

ԿՈ.ԹՈՂ.ԻԿՈՍ Ս.ՄԵՆՍ.ՅՆ ՀԱ.ՅՈՒ

ԿՈ.ԹՈՂ.ԻԿՈՍ Ս.ՄԵՆՍ.ՅՆ ՀԱ.ՅՈՒ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՏԱՐԱՊԱՆՔԻՆ ՓԱՍԸ

Ամենէն կարեսորն ու համոզիչն է ան, տառապանքին փաստը, թէ ինք-
զինքին և թէ ուրիշներուն համար: Իր սիրած և իր կեամնքին իրը կանոն որ-
դեղրած սկզբունքին կամ իտէալին անկեղծօրէն փարիլ կարենալու համար՝
մարդ պէտք է մտագիւր կրած ըլլայ անոր հարկադրած տառապանքը. և ուրիշ-
ները՝ հաստատուելու համար անոր վերաբերմամբ իրենց զգացած կամ իրենց
թելադրուած համարումն մէջ, պէտք է վստահօրէն զիտնան թէ զաղափարա-
կան զործիչը արդարեւ ո՞շափ տառապած է իր վարդապետած և իրականացնել
առաջադրած տեսութիւններու համար:

Հաւատքի մարտիրոսներուն, հայրենիքի նահատակներուն, բարոյականի
ախոյեաններուն, զիտութեանն նուիրուածներուն մեծութիւնը ատոր մէջ է իրա-
պէս: Առաջններուն արիւնը և երկրորդներուն մահու չափ տքնութիւններն ե-
ղած են իրենց արժանիքին վկայութիւնը. առանց ատոր՝ չափ բան պիտի պակ-
սէր իրենց ըուն արժանաւորութենէն, ու մարդկութիւնը պիտի չկրնար լիովին
ըմբռնել թէ ինչ հոգիներ ապրած են զանոնք ներկայացնող անուններուն ներքեւ:

Զաւակը երախտազգած սիրով կը պահէ իր սրտին մէջ յիշատակը իր
ծնողաց ա՛յն արարքներուն մանաւանդ, որոնց մէջ վշտըմբեր գրուազներու
պատկերը կայ. աշակերտը սրտանց կը կապուի իր ուսուցիչին՝ ստէպ ո՛չ այն-
քան թերևս անոր հմտութեան խորութենէն հմայուած, որքան իր պարտակա-
նութեան մասին անոր ունեցած անձնուէր եռանդէն. զինուորը արեան ճամ-
րուն մէջ կը հետեւի իր սպային և բանակը՝ զօրապետին, երբ վստահ են անոնց
հոգւոյն վրայ մանաւանդ քան ճարտարութեան. ու ժողովուրդը հանրային մար-
դուն մէջ խօսքի և զրչի առաւելութիւններէն աւելի՝ կեանքի և զործերու ա-
պացոյցն է որ կը վնասոէ իրաւամբ:

«Պիտի չհաւատամ» մինչև որ չտեսնեմ ու չչօշափեմ իր խոցերուն նշան-
ները», կ'ըսէր Թովմաս իր ընկերներուն, երբ անոնք իրեն կը խօսէին յարու-
ցեալ Փրկիչին մէկ երեսումին մասին՝ որուն ներկայ չէր եղած ինքը: Եւ երբ
այդ շինիչ չնորհը չզլացուեցաւ իրեն, ու անիկա կրցաւ անձամբ հաստատել

Յիսուսի ձեռքերուն, ոտքերուն և կողին սպիները . «Ճէր իմ և Աստուած իմ» հառաջանքը դուրս թռաւ իր կուրծքէն : Անոր վերքերը միայն կրցան դայն ճանչցնել իրեն . տառապանքին փաստը միայն կրցաւ ամբաղնդել երկուանքի վարանումներէն տարուած աշակերտին համոզումն ու հաւատագր՝ իր վարդապետին տիրական հոգւոյն ու աստուածային էութեանը մասին :

«Ե՞նչ են ապացոյցներդ» . ճակատամարտի մը վախճանին՝ երբ սովայ մը համարձակեր էր կոտրած սիրտին վիշտը ներկայացնելու նարոլէոնի , որ անդէտ թողուած ըլլալով անոր զործած քաջազործութիւններուն՝ վարձատրուելիքներու ցանկին մէջ չէր դրած իր անունը , երբ այս հարցումն ըրեր էր աշխարհակալը , սպան իր կուրծքը բանալով յանկարծ՝ ցոյց տուեր էր սպիները . ու վերքերը եղեր էին իր ռազմական արժանիքին :

Տառապանքի փաստն է արժանիքին ամենէն վաւերական ստուգանիշը : Ու իրեն՝ զործիչին համար ալ չկայ կաղդուրող մխիթարութեան աւելի քաղցր զդացում մը , ինքնազոհութեան և ինքնարուխ խրախոյսի ներքին և աւելի մաքուր բերում մը՝ քան սուրբ նպատակի մը համար սիրով և քաջութեամբ ու զիտակցութեամբ մանաւանդ կրուած վիշտերու յուշքը . որչա՞փ սրտառուչ է Միւսէի այս անման տողը .

«Միակ բարիս անանցական՝ արցունին է այն զոյ քափեցի» :

Գաղտնիք չէ երբեք թէ ամենէն հզօր եւ դիւցազնական զործիչներուն , ամէն մարզի մէջ իրական և հանրական արժանիք ներկայացնող անձերուն հոգւոյն մէջ խորք մը կայ մէկ կողմէ տրտմութեան՝ որ ծնունդն է աշխարհն ու անոր օրէնքները կազմող տաժանելի պայմաններուն զգացումին , ու միւս կողմէ քաջութեան՝ որ արդիւնքն է արտաքին անոսայ իրականութեան դէմ ներքնապէս կազմուած զօրեղ ոյժի մը զէտակցութեանը : Արդ , այդ երկու հոգեկան վիճակներուն՝ տրտմութեան և քաջութեան ներգանակուած համաձուլումն է նկարագրի այն բարձր լրջութիւնը , որ տառապանքի դպրոցին մէջ զարգացած մնձ հոգիներուն ամենէն բնորոշ զիծն է :

Ասոր համար է որ իրաւամբ ըսոււած է թէ «վիշտը զերազոյն ուսուցիչն է» . զերազոյն՝ որովհետեւ ան ստուգիւ կը սովորեցնէ մեզի՝ լուրջ ըլլալ , չտարուիլ պատրանքներէ , չընուիլ չոր դատումներու ցանցին մէջ , թոյլ չտալ որ իրաւունքին զգացումը մոռցնէ պարտականութեան մտածումը , զիտնալ չշփոթել բանականութեան և սրտին պահանջները , և կարենալ այնպէս հաւասարաշնչուել խորհուրդին և զգացումներու նժարները՝ որ մարդ շուարումի շմատնէ իր ճակատազրին ուղղութիւնը :

Հարցուցէք փորձառութեան . ո՞րն է նախընտրելի՝ իրբեր զօրութիւն նկարագրի . վայելքէ վայելք թուշկոտող սի՞րաը , թէ վիշտի սպին վրայ ամէն օր կուանուող կամքը . պատասխանը ամէն ոք պիտի լսէ իր խղճին մէջ նոյն իսկ :

Վիշտը տոկուն , փորձառու , խելամուտ , հզօր և ազնիւ կ'ընէ հողին . առածի մը չափ ամուր է այս մտածութիւնը : Ու ասիկա ճիշտ է ոչ միայն անհատներուն՝ այլ նաեւ ժողովուրդներուն , հաւաքականութիւններուն համար : Խնչպէս նոյն օրէնքն է որ կը վարէ խոտի նուրբ ծզօտի մը և հաստաքնստ ծառի մը զործարանաւորութիւնը , միեւնոյն սկզբունքներով է որ կը բացատրուին յաճախ թէ անհատին և թէ աղջի մը բարոյականն ու նկարագիրը :

Մտաւորապէս զգաստ և բարոյապէս զօրեղ կը լինին , այսինքն լուրջ նկարագրի կ'ունինան այն ժողովուրդները , որոնք շատ տառապած են արդարու-

թեան, բարին եւ ճշմարտութեան համար։ Ազգերու ոյժն ու մեծութիւնը, որոնք կը յայտնուին ոմանց պետական կազմին, այլոց ընկերային կեանքին եւ յաճախ նաև անոնց կրօնական դրութեան և իրենց հաւաքական միութիւնը արտայայտող ուրիշ երեսիներու մէջ, արդինքն է ընդհանրապէս իրենց հաւաքական բարքին ու հոգւոյն լրջութեան, որ իր կարգին՝ կը ստացուի տաժանելի և երկարատև փորձառութիւններու զնով։

Ամէն ժողովուրդ, իր զոյութեան ամբողջ ընթացքին կամ անոր որ եւ է ճակատազրական մէկ շրջանին, աւելի կամ նուազ չափով կրնայ զգացած ըլլալ այս պատմական ու նոյն ատեն հոգերանական ճշմարտութիւնը։ Բայց թոյլ կուտանք մեզի ըսելու թէ ոչ մէկ ազգ զգացած չէ զայն թերեւս այնպէս ու այն չափով՝ ինչպէս ու ինչ չափով պիտի կարենայինք զգացած ըլլալ մենք։

Առաջին այն պեհէն ի վեր՝ ուր ազգային զիտակցութիւնը փոխանակեց մեր մէջ տոհմային կամ ցեղական զգացումը, այսինքն Քրիստոնէութեան լոյսին դառնալնէս ի վեր, վիշտը զարկաւ միշտ մեր կեանքին. չանցաւ մեր զիտուն վրայէն դար մը, ուր, մէկ կամ երբեմն աւելի անզամներ, քաղաքական փոթորիկներ հիմնովին սարսէին մեր զոյութիւնը, թէ՛ իբրև ազգային գրութիւն և թէ՛ իբրև աշխարհապահական կազմ։ բայց ամէն անզամուն ալ վէրքը, ուշ կամ կանուխ, սպիացաւ վերջապէս. աղէտքը չկրցաւ բոլորովին չլատել մեր մէջ հաւաքական միութեան ոյժը. փորձանքները փորձառութեան դարբնոցներ եղան մեզի համար, ու, ընաշխարհիկ թէ տարաշխարհիկ հորիզոններու զիրկը, կրցանք միշտ վերստին ժողվել մեր ինքնութիւնը. վասնզի վիշտը կրցաւ միշտ աւելի լուրջ ընել զմեզ, ու մեր տառապանքի փաստածրաբն մէջ, որ մեր պատմութիւնը եղաւ, թէ՛ մենք և թէ՛ ուրիշները կրցանք կարդալ ապրելու իրաւունքէն չզրկուած ժողովուրդի մը արժանիքը։

Բայց այդպէս եղաւ արդարեւ միշտ, այսինքն վիշտը չկրցաւ երբեք քանդել զմեզ ազգովին, ու տառապանքն ընդհակառակն համբերութեան, քաջութեան ու ստէպ նաև իմաստութեան սքանչելիքներ կատարել տուաւ մեզի մեր վրայ խուժող արհաւիրքներուն դէմ, որովհետեւ միմիթարութեան, սիրոյ և յոյսի կենդանի զօրութիւններ չինած էր մեր մէջ տիեզերական հրաշազործ ոյժը՝ կրօնական հաւատքը, աղբերը բոլոր այն առաքինութիւններուն՝ որոնցմով միայն կարելի է ստեղծել և վերականգնել ազգերուն կեանքն ու բարոյականը։ Եկեղեցին, հոգեւոր այն ամրոցը, որուն պաշտպանութեան տակ ազգը կրցաւ զրեթէ միշտ ծառանալ իր բարոյական գոյութեան սպառնացող վտանգներուն դէմ, այդ տեսակէտով կրցաւ կատարել միշտ իր փրկարար առաքելութիւնը, որովհետեւ հասարակաց զգացումին, ամէնուն խաճմտանքին վկայութեամբը՝ իր դերն էր այդ. ու ամէնքը, ընկերային և մտաւորական դիրքի տէր անձինք, որոնք պաշտօն կամ յաւակնութիւն ունէին որ եւ է չափով կամ կերպով առաջնորդելու ազգին, համախոն էին միշտ իրարուայդ տեսակէտին շուրջը։ Այս, վասնզի տառապանքին փաստը խօսուն զօրութիւն մըն էր ամէնուն համար. ու այդ փաստը Եկեղեցին էր ինքնին։

Հիմակ որ մեծ և բարի ոյժերու այդ իրական ալըրիւրը, կրօնքի զգացումն ու ազգային Եկեղեցւոյ զաղափարը, պլատորելու եւ անոր պատմական դերը ուրանալու ջանքեր կը դաւադրուին դէս ու դէն, կը տեսնուի* արդեօք ամպը՝ որ հետզհետէ կը կուտակուի ահա հորիզոնին ոչ շատ հեռաւոր մէկ զծին վրայ . . .

* * *